

ՅԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԼՆ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ  
ՀԱՄԱՍՏՈՒԹ  
ՇԱՐՔ Բ.

ՅԱՌԱՋԱԲԱՆՈՎ ԾԱՆՈԹ ԲԱՆԱՏԵՐ  
ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆԻ



ՖԻԼԱՏԵԼԹԻԱ

ՆԻԽ ԵՈՐՔ  
«ԿՈՉՈՎԱԿ» ՏՊԱՐԱՆ

1948

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Է Զ
Յառաջարան (Արամ Երեմեանի)	3 — 6
Ժողովուրդիս Համար Գրուած Պէտմ	7
Քսանեւեհինգամեակ Խ. Հայաստանի	8
Հայրենական Երազ	9
Հարցում Ամերիկայի	10
Կուտակում, Յաղթական Հայաստանին	11
Ողջոյն Տուէֆ, Ներէ Ինձ Իմ Հայրենիք	12
Նոյեմբերեան Յեղափոխութեան, Մշտնջենականութիւն	13
Պայքար Ազատութեան, Երախտիք Ստալինին	14
Հիւանդացար Քաղցրիկ Տղաս, Հայ Լեզուն	15
Գովք Կարմիր Բանակի, Շառախում	16
 <i>891.99   19379</i>	 17
<i>Գ-96 Գույումեյին, Դ.</i>	19
<i>Հայրենական հումանիզմ.</i>	20
 <i>                                 </i>	21
	22
	23
	24
Այսի	25
Ճնակի	26
Րուն	27
Լմահ Վարպետներուն	28
	29
	30
	31

Վագիր Խոյ  
ՀՀՊ - պետքանիշները.

## ՅԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԼԻ

891.99  
4-96

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

# ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՍՅՈՒԱԳ ՇԱՐԱԳԻՔ.

ՅԱՌԱՋԱԿԱՆ ԾԱՆՈԹ ԲԱՆԱՍՔԻ  
ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆԻ

+9.379  
A 27285



ՆԻԽ ԵՌՈՔ

«ԿՈՉՈՎԱԿ» ՏՊԱՐԱՆ

1948



## ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

Ամերիկահայ բանաստեղծական գրականութեան պատմութեան մէջ իր ուրոյն տեղն աւնի Յակոբ Գույումնեան, որի ստեղծադործութիւնները զարդարում են Հայ մամուլ՝ «Անահիտ»ի, «Կայծ»ի ինչպէս նաև «Հայաստանի Կոչնակ», «Երիտասարդ Հայաստան», «Պայքար» և այլ թերթերի էջերը։ Դռու անցեալ տարի էր, որ նա լոյս ընծայեց «Ճեղքուած Սիրո» խորագրով քնարական ոտանաւորների գրքոյիը, եւ վերջերս ալ «Հայրենական Համանուագ»ի Շարժ Ա.-ը և «Ռոկեղեն Հունակ»ը, իսկ այժմ Հայ գրականութեան պատմութեան է յանձնելու «Հայրենական Համանուագ» վերնագրով բանաստեղծութիւնների նոր հատորիկը։ Այդ ոտանաւորներն ընդգծում են մի հանգամանք, որ Գույումնեան օժտւած է ստեղծադործական տւեալներով եւ բանաստեղծական վառ երեւակայութեամբ, որոնց շնորհիւ էլ նա կարողացել է արտադրել ինքնատիս ոտանաւորներ։ Նրա ստեղծադործութիւնները նշում են նաև մի այլ երեւոյթ, որ նա անցել է բանաստեղծական որոնումների եւ ձեւակերպումների շրջանից, որի ընթացքում ո'չ միայն ընդարձակել են նրա գրականութեան թէմատիկան եւ նրան յուղող հարցերի շրջանակը, այլև հարստացել են նրա ժանրային առանձնայատկութիւնները։

Որո՞նք են, սակայն, նրա պօէպիայի հիմնական մօտիւնները։— Իր քնարի լարերի վրայ նա հնչեցրել է զլխաւորապէս քնարական երգեր, որոնցով արտայայտել է իր հողեկան ապրումներն ու խոհերը, իր անհատական յոյզերն ու տրամադրութիւնները։ Բայց նա չի սահմանափակւել միայն իր անձնական կեանքը դրսեւորող երգերով, չի ամփոփւել տուանձնապէս ինքն իր մէջ։ Ստեղծադործութեան նիւթ է դարձրել նաև ժողովրդի կեանքից վերցրած իրական նկարներ, որոնց մեծ մասը տողորւած են հայրենասիրական ջերմ և անկեղծ զգացումներով։ Այդ երգերից յիշատակենք «Հայրենական երգ», «Ժողովրդիս համար գրւած պօէմ», «25-ամեակ Խորհրդային Հայաստանի», «Ներէ ինձ, իմ հայրենիք», «Ռողջոյն տւէք», «Հայրենական երազ», երգեր, որոնց աչքի ընկնող յատկանիշը նորի զգացումն է, ուր արտացոլում են մեր նոր կեանքի պատկերները, միաժամանակ նշում են, որ բանաստեղծը ջերմ սիրով սիրում է վերածնուող իր հայրենիքը։ Առհասարակ, Գույումնը-եանին դրաւել են Սով. Հայաստանի արդիւնարերական, զիւղատնտեսական եւ կուլտուրական նւաճումները եւ նա առանձին խանդավառութեամբ երգել է իր ժողովրդի վերելքը։ Պօէտը զիտէ, որ հայութեան երջանիկ եւ նախանձելի նոր կեանքը պարզեւել է պատմական Նոյեմբերը։ Նա հոգարտ է նաև իր հայրենիքը «սրտով պաշտպանող» հերոսներով, ուստի մի առանձին սիրով հիւսել է «Նոյեմբերեան ողջուներգը», որ կարելի է համարել նրա դրականութեան լաւազոյն մի էջը։ Ահա մի պատկեր։

«Հազար ողջոյն մանաւանդ ձեզ, ո՞վ հերոսներ աստղանակատ,  
Որ ձեր սրտով կը պաշտպանէք հայրենիքը մեր հարազատ։

Ողջոյն եւ ֆեզ անմահ երազ, ո՞վ դուն երկիր երջանկութեան,

Պուետական վսեմ ողջոյն, Նոյեմբերեան իմ Հայաստան։»

Մի երեւոյթ, սակայն, որ էլ աւելի արժէքաւորում է Գույումնեանի գրական թէմադիմը, դա բանաստեղծի կոչման մասին նրա ունեցած պայծառ դիտակցութիւնն է։ Նա պատկանում է արտաստհմանեան այլն լաւազոյն բանաստեղծների շարքին,

որ խորապէս հասկացել է, թէ ամէն մի ստեղծագործողի պարտականութիւնը պիտի լինի ոչալ եւ ցայտուն կերպով պատկերել իր ապրած ժամանակի կարեւորագոյն ու յուզող դէմքերը։ Գիտակցել է, որ միշտ էլ մնայուն են եւ արժէքաւոր ա՛յն երգերը, որոնք դրսեւորում են ժողովրդի կեանքը՝ իր էական ու բնորոշ զծերով։ Բայց Գույումճեանն ունի մի այլ դրական արժանիք։ Դա նրա քաղաքական պայծառ աշխարհահայեցքն է։ Նա խորապէս հասկացել է, թէ հայ ժողովրդի երջանկութեան գլխաւոր աղդակներից մէկը ժողովուրդների եղրայրութեան լուսաւոր ճանապարհն է։ Ըմբռնել է նաև պատմական այն ճշմարտութիւնը, թէ ոռւս աղնիւ, բարի ժողովուրդն է հայութեան ճշմարիտ, հարազատ եւ անկեղծ բարեկամը։ Գիտակցել է նաև, որ հայ ժողովրդի ազատագրութիւնը եւ նրա պետականութեան հաստատումն ու զարգացումը պարտական ենք ոռւս մեծահողի ժողովրդի եղրայրական օգնութեանն ու դոհարերութիւններին։ Ահա պօչտի վկայութիւնը։

«Եւ ցոյց տւիր անոր դուն ազատուրեան ուղին բորք,  
Լքած էր երբ աշխարհէն իրեւ նօրի, իրեւ որը։»

Գույումճեանին ծանօթ է եւ այն, որ հայրենական պատերազմի ժամանակ, երբ դաժան մահն սպառնում է հայութեան, դարձեալ ոռւս մեծահողի ժողովուրդն է, որ Հպատակը է հանդիսանում վտանգին, պաշտպանում է նրան եւ փրկում։ Բանաստեղծն այսպէս է զծել այդ փաստը։

«Ու երբ երեկ սպառնաց դաժան մահըն իր կեանքին,  
Պատւար եղար վտանգին ու փրկեցիր զայն կրկին։»

Սովետական ժողովրդի մղած հերոսական պայքարը դերմանական ֆաշիզմի դէմեւ ժամանաւորապէս հայ ժողովրդի զաւակների անձնէր մասնակցութիւնն այդ աննախընթաց հերոսամարտին, նոր շունչ, նոր թափ եւ նոր ոգի են ներշնչել Գույումճեանի քնարին։ Եւ նա ստեղծագործել է արժէքաւոր երգեր, որոնք ո՛չ միայն բանաստեղծի վառ եւ ուժեղ զգացումների արտայայտութիւնն են, այլեւ տողորւած են հայրենասիրական գաղափարներով։ Այդ յատկութիւններով էլ պայմանաւորւած է պօչտի ստեղծագործութեան ուրոյնութիւնը։ Առհասարակ, Գույումճեանը ցայտուն եւ վառ գոյներով է նկարել հայրենական պատերազմի հերոսներին։ Այդպէս է «Գովք Կարմիր Բանակին» խորագրով ոտանաւորը, ուր ջերմ զգացմունքով երգել է նա «յաղթակուռ» եւ «արագաթոիչ» բանակի ֆաշիստական Գերմանիայի դէմտարած փառապանծ յաղթանակը։ Ահա թէ նա ինչպէս է պատկերել կարմիր բանակի հմայքն ու մեծութիւնը։

«Ո՞վ յաղթակուռ կարմիր բանակ, չկայ ֆեզ պէս արագարովի՛չ  
Ո՞չ մէկ շնչող էակ եւ ոյժ, ֆեզ պէս ընթացք եւ հուր կիզիչ.  
...Զի վրէժի ձիուն նստած կը խոյանաս դէպի՛ առաջ,  
Արդարուրեան իրեւ նիզակ, մահւան իրեւ մբրի՛կ ու շաչ։»

Մի հանդամանք պարզ է, որ Յ. Գույումճեանն արգէն ստեղծագործողի զգալի ճանապարհ է անցել եւ զիտակցելով իր վեհ կոչումին, յօրինել է արժէքաւոր ոտանաւորներ, որոնք հարազատ արտայայտութիւնն են մեր ապրած ժամանակի։ Սակայն, նրա բանաստեղծութեան պատմութիւնն արձանագրելիս անպայման պիտի յիշատակել «Երախտիք Ստալինի» խորագրով ոտանաւորը։ Դա ջերմ, անկեղծ շեշտով եւ խոր ապրումներով յօրինւած մի զեղեցիկ բանաստեղծութիւն է, ուր նկարել է նա մեր դարաշրջանի մեծագոյն առաջնորդի կերպորը։ Բայց այդ ոտա-

նաւոքը պատահական մի ստեղծագործութիւն չէ: Պօէտը զիտէ, որ Ստալինը սովետական ժողովուրդներին, հաստատուն եւ հետեւողական ողիով, առաջնորդում է դէպի եղբայրութեան, երջանկութեան եւ յաղթութեան լուսաւոր ճանապարհներով: Դիտէ, որ նա է հայ ժողովրդի անկեղծ ոլաշտուանը. նա է, որ հայութեան տւել է նոր կեանք, «ազատ երդիք, ոսկի երդեր ու երկինք»: Ահա նրա երդից մի պատկեր:

«Քեզ պէս բարի՛, քնիշագորով սիրոյ ովկիան սիրու ունեցող Զկայ ուրիշ ապրող հոգի, չկայ քեզ պէս հանճարաշող. . . Դու էիր, որ բաղդահալած ժողովուրդիս տիր նոր կեանք, երդիքն ազա՞տ, ոսկի երդե՛ր ու երկինք մի աստղակուտակ, երջանկութեամբ ողողեցի՛ր աշխարհի հայոց շղբայակապ, Ու դարձուցիր ազգս կրկին ուժի աղբիւր մ'ահեղաբափ:»

Այստեղ առանձնապէս ընդգծենք, որ «Երախտիք Ստալինին» ոտանաւորն արտասահմանեան դրականութեան մէջ մեծ դեկայարին նւիրւած յաջող կտորներից մէկն է, որ իր էութեամբ պօէտական սրտարուղիս խօսք է: Դա, ասես, միաժամանակ հայ ժողովրդի խոր սիրոյ արտայայտութիւնն է՝ ուղղւած աշխատաւոր ժողովուրդների իմաստուն առջանորդին:

Դույումնեանի ստեղծագործութեան արժանիքներից մէկն էլ այն է, որ նա իր քնարի լարերի վրայ հնչեցրել է նաեւ եղբայրական ժողովուրդների ազատագրութեան նւիրւած երդեր: Այդ հանդամանքն է ընդգծում «Լենինգրադ» խորագրով ոտանաւորի կառուցւածքը, որ գրւած է հարազատ, անկեղծ չնչով եւ իր բովանդակութեամբ պատկերում է գերմանա-ֆաշիստական բանակի ու նրա հրամանատարութեան նւաճողական ձղուումը եւ Լենինգրադի հօրիզոնին վրայ իշխող հիտլերական վտանգը: Բայց բանաստեղծը խորապէս հաւատացած էր, որ ֆաշիզմը չէր կարող յաղթել, որովհետեւ նա պայքարում էր ժողովուրդների երջանկութեան ու ազգերի եղբայրութեան դէմ, որովհետեւ նա իր ձեռքում բարձր էր պահել բռնութեան ու ստրկութեան դրօշը: Այդպէս էին պատմութեան ընթացքում Ալէքսանդրեան բանակները: Այդ էր նաեւ Զինդիզիանի ոյժը, բռնակալներ, որոնք եկան ու անցա՞ն եւ «անհետ եղան մոռացութեան դիշերին մէջ:» Այնուհետեւ պօէտը գովերդում է Լենինգրադի ժողովրդի հայրենասիրական ողին, նրա գերմարդկային անձնազոհութիւնը, նւիրւախութիւնը՝ յանուն հայրենիքի, յանուն պատւի եւ յանուն ազատութեան: Դույումնեանը զիտէ, որ հայրենական պատերազմի ժամանակ Լենինգրադի հերոսամարտն ու յաղթանակը կազմում են սովետական ժողովրդի ռազմական պատմութեան ամենափայլուն էջերից մէկը, ուստի նա վառ դրացմունքով է երդել պատմական այդ դրւագը.

«Ժողովուրդը դիւցազնական դիրքին վրայ մնաց ամուր,  
Զի Լենինի ոգին դարձաւ անոր մէջը պողպատ ու հուր:»

Դույումնեանի պօէզիայի մէջ կարդում ենք նաեւ այլ ժանրի ոտանաւորներ սրոնցից երեւում է, որ նա չերմ սիրում է ո՛չ միայն իր հայրենիքը, այլև իր մայրենի քաղցր եւ սրբազան լեզուն: Հայ ժողովրդի սքանչելի այդ կուլտուրան նուառնմին երդի նիւթ է զարձրել այսպիսի ոլարդ կառուցւածքով.

«Ո՞վ գեղեցիկ իմ լեզու, ո՞վ մայրենի իմ բարբառ,  
Աստուածային ո՞վ նւազ, ո՞վ սրբուրիւն լուսատառ.  
Որ տողերուս մէջ անշունք, որպէս արեւ կը վառիս,  
Եւ քու հուրով ոսկեղեն երգս կ'ընես լուսահիւս:»

Լեզւական տեսակէտից Գույումճեանն արել է զդալի նւաճումներ։ Նա արաւա-սահմանեան ա՛յն բանաստեղծների շարքին է պատկանում, որոնք դրում են պարզ, առանձն եւ պատկերաւոր։ Սակայն, մի թերութիւն, որ վնասում է նրա բանաստեղծութիւնների գեղարւեստականութեանը, դա նոր բառերի բռնազրուիկ կառուցւածքն է — աստղակուտակ, անհունայորդ, լուսագիր, արեւասաղմ, յաղթաշաղ, բառեր, որոնք ո՛չ գրական բնոյթ ունեն եւ ոչ էլ դեղարւեստական։ Նոյնպէս չպէտք է մոռանալ, որ բանաստեղծութեան էական պայմաններից մէկը ներդաշնակութիւնն է, երաժշտականութիւնը, որ առանձին երանդ է տալիս ամէն մի ոտանաւորի կառուցւածքին։ Գույումճեանի որոշ քերթւածները զուրկ են սահունութիւնից։ Դա ցոյց է տալիս, որ նա դեռ չի կարողացել յաղթահարել իր տաղաչափական արւեստը։

Ի՞նչ են նշում Գույումճեանի մասին արձանագրւած վերլուծական տողերը։ — Հէնց ա՛յն, որ նա մէկն է արտասահմանի բանաստեղծական դրականութեան այն լաւագոյն դէմքերից, որի աշխարհահայեացքի էութիւնը համակւած է առաջադէմ դաղափարներով, իսկ հայրենասիրութիւնը կառուցւած է ժողովուրդների եղբայրութեան դեղեցիկ պատւանդանի վրայ։ Թերեւս այդ երեւոյթներով պիտի բացատրել, որ նա Ամերիկահայ պօէտների մէջ առաջիններից մէկն է հանդիսացել, որ ջերմօրէն ողջունել է նոր կարգերի հաստատումը Հայաստանում եւ հիացմունքով երգել է իր ժողովրդի վերածնութիւնը։

Գույումճեանի յատկանշական դժերից մէկն էլ ա՛յն է, որ խորապէս հասկացել է, թէ հայ ժողովրդի ազատազրութիւնը կապւած է ոռւս մեծ ժողովրդի հետ։ Ահա այն դեղեցիկ ճգտումները եւ լաւագոյն տւեալները, որոնք նկատելի են նրա երաժերում։

Այժմ պարզ է մի հանգամանք, որ նրա ոտանաւորներն Ամերիկահայ դրականութեան մէջ ուրոյն եւ առանձնայատուկ տեղ են զրաւելու։ Պարզ է եւ այն, որ նա ապրում է այսօր իր ստեղծագործական եռուն ու բեղմնաւոր շրջանում եւ որից հայ ժողովրդը դեռ չառ սպասելիքներ ունի։

Թէիրան, 10 Դեկտ. 1947

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ



## ՃՈՂՎՈՒՐԴԻՍ ՀԱՄԱՐ ԳՐՈՒԱԾ ՊՈՒՄ

Ես որ երգեր եմ հըպարտ ժողովուրդիս երգը՝ զոռ,  
Ծընունդն անոր՝ հրաշաբոյր, քըոիչքները աստղածոր,  
Կը տարփողեմ ես կրկին անոր փառքը անմոխիր,  
Անցած նամբան փառահեղ եւ իր ոգին երկնաքիռ:

Կը տարփողեմ ոլմբաշաչ այս բառերով մրրկաբախ,  
Ժողովուրդիս իմ անմահ ըմբոստ ոգին միշտ անկախ,  
Կը շեփորեմ ես կըրկին ժողովուրդիս երգը մեծ,  
Ալեկոծէ որ ահեղ հրդեհ մ'որպէս հողմածեծ:

Աշխարհն համայն որ նաևչնայ մեծութիւնը իմ ազգիս,  
Ծափողջունիւ, հիանայ իր հանճարին լուսահիւս,  
Զի հաւտալով որ հաւտայ, ք'ստեղծազործ ուժն անոր,  
Վերըստեղծեց կեանին անձայն եւ Այսօրը փառաւոր:

Կողեկոչեմ, արդ, սիրով եւ գոհութեամբ պտղաբեր,  
Մարտիկները մեր բոլոր, յաւերժական հերոսներ,  
Որոնիք Հայկէն մինչեւ սուրբ եւ առնասիրտ մեծ Վարդան,  
Իրենց սիրով պահեցին ազատ աշխարհն նայիրեան:

Որոնիք ցասմամբ կոռուեցան ոսլխներու դէմ դաժան,  
Հըռումի դէմ, իրանի, Աւարայրէն Արարան,  
Ողջո՞յն եւ ձեզ Սասունցի ապստամբներ լեռնահաս,  
Եւ Զէյքունցի մարտիկներ, ձեզի բոլոր ո՛ անդարձ:

Դուք, որ իբրեւ Վահագններ մարտնչեցիք անսասան  
Չեր կորովով ու կամքով. ւ'զգետնեցիք անզգամ,  
Չար ուժերը մշտալար, քացիք ուղին այս բոսոր,  
Որով հասաք մեր անզին հայրենիքին լուսածոր:

Երգըս շաչիւն ձե՛րն ըլլայ իբրեն նըւեր ոսկեշող,  
Ո՛վ այսօրուայ դիւցազններ, աշխարացունց եւ անող,  
Չեր զօրութեամբ վերստին մեր երկիրը կը դառնայ  
Երկու ծովեր համբուրող դրախտ մ'անձայր, լուսահմայ:

## ՔՍԱՆՉԻՆԳԱՄԵԱԿ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ

Թող բերկրութեամբ ողողուի ըղձակարօտ ամէն սիրտ,  
Ու դողանջեն գանգակներ ուրախութեան երգն անծիր,  
Ու քող գոռան շեփորներ յաղթանակի ցնծութեամբ,  
Զի օրերու օրն է այս լուսացնցուդ ու անափ:

Ու քող բացուին կարասներն անմահական գինիին,  
Թող ամէն ո՛վ գինովնայ, ծափողջունէ խնդագին,  
Քանզի եկած է ահա ծնընդական օրը սուրբ  
Հայրենիքիս վեհանուն, երազներու ոսկեհուր.

Տրտմաքախիծ դարերու ո՞վ դուն խորիուրդ արեւշաղ,  
Լուսածաղիկ իղձերու եւ յոյսերու ակ չքնաղ,  
Կ'ողջունենիք ժեզ սրտագին գոռ երգերով յաղթաշաչ  
Ծընունդը քն կ'ողջունենիք, գալիքիդ հետ աննըւան:

Կ'ողջունենիք ժեզ անսահման հըպարտութեամբ ու սիրով  
Իբրեւ տեսիլ աստղածոր, իբրեւ հըրաշք լուսախոռով,  
Յայտնութիւնը որուն հուր բերաւ խնծիդ, զերմութիւն,  
Ստալինեան այս դարուն խըրոխտ մանուկն ո՞վ խնդուն:

Կ'ողջունենիք ժեզ, որ եղար կըտակարար վեհամիտ  
Մեր պապերու աւանդին, արդար եղաւ վառ ուղիդ,  
Զ'հանդուրժեցիր չարիքին ու շարժեցիր սուրըդ միշտ,  
Աշխարհացունց ուժերու, բոնութեան դէմ ամբարիշտ:

Եւ անելով օրէ օր դուն դարերու ուժն առիր  
Իբրեւ զըրահ անխորտակ եւ ժամերըդ բերկրալիր  
Դարձան անրիծ լուսատօն, հողմերու պէս սէ՛գ, ազատ,  
Հըրաշագեղ պատասի, դուն իմ անզի՛ն, հարազատ:

Հիմա հասեր ես արդէն փառքիդ վըսեմ կատարին,  
Երիտասարդ իմ ընկեր, կ'ողջունենիք ժեզ մենիք կրկին,  
Հերոսական հայրենիք, ոսկենանանչ Հայաստան,  
Զի ծերանա՛ս դու բընաւ, մընա՛ս յաւէտ անսասան:

## ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՐԱԶ

Դարձողներուն հետ՝ անթիւ, հայրենիքին կարօտով,  
Որոնց առջեւ կը քացուի մի նոր աշխարհ լուսաբով,  
Իմ ալ հոգիս կ'երկարի դեպի երկիրն այն ուրախ,  
Ուր կը հանգչին իմ պապերն իերոսական ու խիզախ։

Իմ ալ հոգիս հեռուէն կը մագլցի նաւն անոնց,  
Ու կը բըռնեմ իմ երկրիս նորոգ նամբան ոսկեզօծ,  
Երանաւէտ եւ մի օր կը համբուրեմ հողն անոր,  
Ու կը շնչեմ օդն ազատ, կ'ըմպեմ զուրը մեղրածոր։

'Ի իբրեւ հըպարտ բանաստեղծ կը պըտլտիմ քաղէ քազ,  
Երեւանի մէջ շըքեղ, Երեւանի արեւշաղ,  
Յետոյ կ'ամցնիմ ոսկեծամ, համայնական դաշտերուն,  
Քաղաքներուն բազմամարդ ու գիւղերուն նորանուն։

Եւ ամէն տեղ կ'ողջունեմ ինծի իբրեւ հարազատ,  
Իբրեւ եղբայր ու ընկեր ու նոյն նամբու լուսաւոր  
Զինակիցներ, մըշակներ՝ բաղդին ձեռքով բաժնուած,  
Կը համբուրեմ ռամէն մին խնդութիւնով մը անանց։

'Ի իմիններուս միացած, արեամբ, հոգւով ու սրտիս  
Բարախիւնով ամէն մէկ, կը նուիրուիմ իմ երկրիս,  
Անոր հըզօր կառուցման, անժակտելի ու անխախտ,  
Ակագային անոր գոհ, յաւերժական եւ անյաղք։

Եւ այն ատեն կը հնչեն իմ երգերըս հարազատ,  
Հերոսական երկրիս պէս, վըսեմ որպէս Արարատ,  
Արարատի պէս անյաղք եւ անոր պէս հայկական,  
Ու լեառն հայոց կը դառնայ այս պուտին վեհ վըկան։

## ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ

Ճետը խօսիլ կ'ուզէի , երկի՞ր , երկի՞ր լուսավառ ,  
իբրեւ քեզի հարազատ , իբրեւ պուշտ մի խոնարի ,  
Որ կը սիրէ քո ըմբոստ անցեալդ յուզիչ ու շըքեղ ,  
Վախով , դողով կը նայի ապագայիդ փառահեղ :

Իմ երգերուս դուն տրւիր ալեկոծումն հոգիիդ ,  
Մաֆառումիդ խմաստն յորդ , խորութիւնը սուրբ շունչիդ ,  
Քաղաքներուդ երկնամբարձ մեծութեամբն ալ օժտեցիր  
Տաղերուս մէջ տարածուող պատգամները լուսածիր :

Սիրելէն վերջ քեզ այնիան , երգելէ վերջ երգըդ վեհ ,  
Ճիմայ քեզմէ կը վախնամ , կը սարսափիմ ալ քեզմէ ,  
Այնիան , այնիան փոխուած ես , մեծահոգի իմ երկիր ,  
Կարծես ինծի անծանօթ ուրիշ աշխարհ մ'ըլլայիր :

Ու կ'ուրանաս դուն ամէն լաւ սկըզբունիք ու խորիուրդ ,  
Երէկ ինչ որ խոստացար , Ազատութիւն լիայորդ ,  
Եղբայրութեան դարն ոսկի , Արդարութիւն ու բարիք ,  
Խաղաղ օրեր հեշտաւէտ ու պլոտաւէտ նոր գալիք :

Դուն մոոցեր ես մինչեւ իսկ զաւակներուդ արիւնն ալ ,  
Քեզի համար հրդեհուած ու դարձեր ես բըռնակալ ,  
Չարերուն հետ դաշնակից ու բարիին քըշնամի ,  
Կը մաֆանիս բըրտութեամբ արեւին դէմ ու երկնի :

Եւ որո՞ւ դէմ եւ ինչո՞ւ կը կուտակես մահաշաչ  
Ճիւլէական ռումբերն այս , ո՞վ իմ երկիր աննանաչ ,  
Ըսէ՛ ինչո՞ւ կը շինես մահանիրան այսիան զէնիք ,  
Որ կործանո՞ւի ամէն ինչ քառսի մ'մէջ հըրաշէկ :

Ես կը վախնամ ալ քեզմէ Ամերիկա մեծափառ ,  
Կը վախնամ քէ՛ դարձեր ես մեծամոլիկ , խելագար ,  
Քէնոտած եմ քեզի դէմ , մինչեւ օր մը խելիքի զաս ,  
Կոչես ամէն ազգ՝ եղբայր , չընես արդարն ալ նոխազ :

## ԿՈՒՏԱԿՈՒՄ

Կուտակեցինք օրերով, տարիներով վիրաւոր  
Մեր սրտերուն բոցավառ կսկիծները լայն ու խոր,  
Կուտակեցինք մեր հառաչ, մեր շունչն անգամ ննշըւած  
Եւ համրի պէս կըրեցինք իջնող ամէն ծանր հարուած:

Կուտակեցինք գիշերուայ լըկումները մշտակայ,  
Եւ տարածող վայրկեանին ոնիրները անվըկայ,  
Կուտակեցինք պղծըւած հոգիներուն լացը գոռ,  
Անոնց զայրոյթն անողոք եւ ընդվլզումն ահաւոր:

Կուտակեցինք վախը մեր, ատելութեան հուրը մեծ,  
Համբերութեամբ զավեցինք մեր վըրէժը մշտակէզ.  
Կուտակեցինք մեր հոգին, կուտակեցինք ամէն ինչ,  
Այս օրերուն համար խիստ եւ վնասական, մահացինջ:

## ՅԱՂԹԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Գիշերական մըռայլամուք թախիծներէն յետոյ անվերջ,  
Հազարամեայ զրկանիք մ'եղաւ երբ կեանիքը սեւ, անբողբողէջ,  
Երջանկութեամբ ողողուեցաւ սիրտը նորէն, իմ հայրենիք,  
Առատութեան անուշ երկիր, ո՞վ լիութիւն եւ ո՞վ բարիք:

Ի երբ շղթայեց ֆեզ անխընայ բռնապետին ձեռքը ամուք  
Ստրկութեան դաւերուն տակ, խըլեց ֆեզմէ արեւ եւ հուր,  
Կործանեցիր քո՛ խսկ ձեռքով շղթաները բիրտ ու օտար,  
Ըմբռատ հոգիդ դարձաւ կրկին ազատաթեւ եւ անվախ յար:

Հիմայ կրկին բաժին բերիր հերոսական մեր օրերուն,  
Քո արիւնըդ խիզախաշաղ, արդարայոյզ ոգիդ յախուռն,  
Ի դուն ալ դարձար յաղթողներու շարժին անյաղք,  
Անպարտելի, անկրկնելի դիւցազնազարմ իմ Հայաստան:

## ՈՂՋՈՅՆ ՏՈՒԷՇ

Ողջոյն տուէ՛ֆ Սովետական Հայաստանին արեւածոր,  
Եւ գովքն ըրէ՛ֆ անպարտելի անոր ուժին ահեղազօր,  
Անոր անթիւ հերոսներուն, անունները որոնց պայծառ  
Դարձան աստղերն հայոց վընիտ երկինքներուն խոր ու պայծառ:

Ողջոյն տըւէ՛ֆ անոր անահ բանակներուն խըրոխտաֆայլ  
Եւ գովքն ըրէ՛ֆ անոր քալած անշեղ նամբուն կայծակնափայլ,  
Ողջունեցէ՛ֆ անոր խըլած յաղթակներն եղբայրական,  
Եսանըւէր խիզախ ոգին անոր որպէս Դաւիթ Հոկան:

Ողջունեցէ՛ֆ հայրենիքիս անհունահաս անը անմահ,  
Խոյանքն անոր զալիքներու կապոյտին մէջ լուսաշաղախ,  
Եւ գովքն ըրէ՛ֆ զաւակներուն անոր բազում, որոնց սիրով  
Եւ քրտինքով հողը դարձաւ քերքի, միրգի, բարիքի ծով:

Ողջունեցէ՛ֆ եւ գովքն ըրէ՛ֆ ժողովուրդիս կրկին, կրկին,  
Որուն նիզով ծընունդ առաւ տեսիլն այս սուրբ ու քանկագին,  
Ողջոյն տըւէ՛ֆ ժողովուրդիս, որուն արեամբ բոցակարմիր  
Հայրենիքը դարձաւ անհուն հերոսութեան, փառքի երկիր:



## ՆԵՐԷՇ ԻՆՉ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Երէ ունիմ վիշտ մը անհուն, որ կը տանչէ զիս անխընայ,  
Հայրենի՛ֆ իմ դիւցազնամարտ, այդ քո սէրն է լուսահըմայ,  
Կարօտըդ է յաւերժավառ, կը խորանայ որ ամէն օր,  
Քանի կ'ապրիմ ես հալումաշ, քեզմէ հեռու, մենամոլոր:

Ու կը նընշէ իր ափին մէջ սիրտս կարծես ձեռք մը կապար,  
Ատելավառ երկու ուժեր կը հալածեն մէջըս զիրար,  
Խիղճըս է մին, որ կը մդէ հոգիս մըքին խորհուրդներու,  
Որ սիրելով քեզ այնքան խոր, ես մընացի քեզմէ հեռու:

ՆերէՇ ինծի, հայրենիք իմ, որ երբ մահուան չարուժ հողմեր  
Ըսպառնացին արմատախիլ ընել կեանիքիդ ծաղիկն անմեռ,  
Նուէր չըրի քեզի հոգիս, չի փութացի օգնութեան քեզ,  
Ու գոհացայ արիւնելով երգերուս մէջ քեզմով երրկէզ:

## ՆՈՅԵՄԲԵՐԵԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ

Կայծակնափայլ նըժոյգներու վըրայ նստած կուզաս , ահա ,  
Գալիքնաշող ո՞վ Նոյեմբեր , պատզամատու երկնահըմայ ,  
Ճամբուդ վըրայ ժեզ կ'համբուրեն ժողովուրդներ վշտամորմնք ,  
Զի կը բաշխես դուն ամենուն Ազատութեան լոյսը նորոգ :

Կուզաս իբրեւ պողպատարեւ , անխոցելի հսկայ քոչուն ,  
Արեւաշաղ , մեծ ամպերու մրբիկ մ'իբրեւ կուզաս ֆնչուն ,  
Դուն երկնային իբրեւ զայրոյք կուզաս ուժգին , երկաքանանկ ,  
Կուզաս իբրեւ վըրէժմներու զոռ հատուցում եւ խըրախնանիք :

Վազր մը իբրեւ կուզաս հուժկու , ո՞վ Նոյեմբեր բոցալեզու ,  
Կուզաս իբրեւ դուն կարմիր հուր , փըրկարար ուժ եւ սուր հատու ,  
Թշնամիին դուն նահանջող սարսափն իբրեւ կուզաս ցնցիչ ,  
Արդարութեան իբրեւ վըսեմ ձայնը կուզաս բոցեղ ու զինջ :

Ծանօթ ու հին վառ երգերով կուզաս , ահա , յաղքարլաց ,  
Անպարտելի բանակներով մեզի կուզաս խըրոխտապանծ ,  
Կ'ողջունեն ժեզ ո՛ միլիոններ՝ ազատ հիմայ , ո՞վ Նոյեմբեր ,  
Ժեզ կ'ողջունեն խաղաղութեան խոստումն իբրեւ զալիքնարեր :



## ՄՇՏՆՁԵՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Աղեխսանդրեան բանակները աշխարհացունց եկան , անցան ,  
Ճենկիզխանի ուժն ալ եղաւ ժամանակին հետ ցիրուցան ,  
Քանի , քանի տիրակալներ փառքի պահ մը լոկ ապրեցան ,  
Անհետ եղան մոռացութեան զիշերին մէջ սեւ , անքաժան :

Ով որ կարծեց յաւերժութեան զահին վրայ է զոհ նըստեր ,  
'ի պիտի դառնայ Անմահութեան դիցուհիին հետ կաթընկեր ,  
Ապաւինեց ո՞վ որ սուրի , սուրով ինկաւ օր մը անտեր ,  
Պատրանիքներէն անոնց մընաց անիծապարտ փոշի աւեր :

Դուք ալ կ'անցնիք ո՞վ այսօրուան բըռնապետներ արխնադաւ ,  
Ասելութեան անդունդին մէջ կ'անհետին ձեր անունն , համբաւ ,  
Ժողովուրդն է լոկ մըշտագոյ , անջընչելի ուժը անհուն ,  
Անոր ոգին՝ անպարտելի , անոր կամքն է սոսկ մնայուն :

## ՊԱՅՔԱՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

Ես կը տեսնեմ բազմամբոխ խուժաններու իմաստուն  
Ահեղաքափ վազգն առաջ փողոցներու մէջ յորդուն,  
Հեղեղ մ'իբրեւ ալեկոծ եւ կամ խոյանի մը անսանձ  
Ցասումն իրենց կը նետեն մուր ուժերու դէմ առկայծ :

Միացեր է ամէն սիրտ գրոհին մէջ մահագոռ,  
Զի նոյն ցաւը դաշունեց զիրենի ահեղ ամէն օր,  
Նոյն զրկանիքը կրեցին, արիւնեցան միասին,  
Ատելութեան նոյն հուրով իրենց սիրտը վառեցին :

Ո՛չ ո՞ք կրնայ դէմ կենալ այդ ժայրքին դէմ յորդազեղ  
Շղթայազերծ մարդկութեան մարտն է վսեմ այս ահեղ,  
Երկինքները կը փլչին, կը խորտակուի ամէն գահ,  
Ժողովուրդը կը խլէ Ազատութիւնն իր անմահ :



## ԵՐԱԽՏԻՔ ՍԹԱԼԻՆԻՆ

Հազար գրիչ ճեռքը առնեմ եւ հազար դար գովեմ զեկուց  
Եւ գործածեմ ոսկեշառայլ ամէն մէկ բառ արեւակէզ,  
Դարձեալ քիչ է փառքիդ անհուն գազարին ժով լուսափարքամ,  
Դարը կ'ըլլայ վայրկեան կարծես եւ յաւէրժը՝ անցնող մի ժամ :

Քեզ պէս բարի, քնիշագորով սիրոյ ովկիան սիրտ ունեցող  
Չըկայ ուրիշ ապրող հոգի, չըկայ քեզ պէս հանճարաշող  
Ուրիշ գըլուխ, գալիքներու կորովաշունչ մեծ Առաջնորդ,  
Չարիքին դէմ քեզ պէս ցըցուող ուրիշ հսկայ արեւայորդ :

Դուն էիր, որ բաղդահալած ժողովուրդիս տըւիր նոր կեանի,  
Երդինքն ազատ, ոսկի երգեր եւ երկինի մի աստղակուտակ,  
Երջանկութեամբ ողողեցիր աշխարհն հայոց շղթայակապ,  
Ու դարձուցիր ազգը հայոց ուժի աղբիւր մ'ահեղաքափ :

Քեզ կը պարտինի մենի ամէն ինչ գորովագուր, մեծ ըՄթալին,  
Երջանկաշունչ Այսօրը մեր եւ Ապագան ալ բերկրալիր,  
Քեզ կը պարտինի մեր ուժն անյաղը, գոյութեան հետ անունը նոր  
Խըլուած ամէն մէկ յաղքանակ, խաղաղութիւնն, արեւն ու օր :

## ՀԻՒԱՆԴԱՑԱՐ ՔԱՂՑՐԻԿ ՏՆԱՍ

Հիւանդացար, քաղցրիկ տըղաս, 'և սիրտը դողաց,  
Դողաց սիրտը, որ չըլլայ թէ չար ուժ մ'յանկարծ  
Խըլէ ինձամէ երջանկութեան աղբիւրը յորդ,  
Ու դարձնէ կեանիքը գիշեր մ'անառաւօտ:

Հիւանդացար, անգին տըղաս, ու սոսկումէս,  
Սիրտը դարձաւ երազներու մըրին կրկէս,  
Երակներուս մէջ չորացաւ արիւնըս վառ,  
Եւ խոհերով եղայ յաւէտ կայծակնահար:

Վտանգն անցաւ, առողջացար իմ որդի ջան,  
Սրտիս վըրան երջանկութեան շողեր իջան,  
Ա՛հ չըլլայ, որ անգամ մըն ալ հիւանդանաս,  
Սիրով կ'ըլլամ զոհըրդ, անգին, անո՞ւշ տըղաս:



## ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Ո՛վ գեղեցիկ իմ լեզու, ով մայրենի իմ քարքառ,  
Աստուածային ո՛վ նուագ, ո՛վ սրբութիւն լուսատար,  
Որ տողերուս մէջ անշում որպէս արեւ կը վառիս,  
Եւ քո հուրով ոսկեղեն երգըս կ'ընես լուսահիւս:

Ո՛վ երկնաբոյր վըսեմ գիւտ, ո՛վ իմ ցեղիս հանճարեղ  
Մըտքին ցոլքը հրեղէն, .ո՛վ դու հըրաշք պերճագեղ,  
Կ'ողջունէ քեզ պոկտն այս երազներով յար գինով,  
Որուն քացիր դուն լեզուն հիմայ քնիւրով հոգեքով:

Տըւիր իրեն քանալին գեղեցկութեան կուսարիո,  
Ուժն հըրեղէն զըրերուդ, իմաստն անոնց քերկրալիր,  
Բառերուդ մէջ խըտացած դառնութիւնը երկնատուր,  
Եւ պարեցիր դուն անոր երգերուն մէջ լուսահուր:

Ո՛վ իմ լեզու հայկական, ո՛վ խնդութիւն անքառամ,  
Ոզու վըսեմ դուն քըրիչք, յաւերժութեան վառ պատգամ,  
Չըլլայ, չըլլայ որ զրկես այս պոկտը սիրահար  
Գգուանիքներէդ երկնային, վառքիդ լոյսէն աստղավառ:

## ԳՈՎՔ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ

Գետերն անսանձ քեզ պէս արագ երթէ՛ք, երթէ՛ք չի վազեցին,  
Հելլաթայի կայծակնաթէւ ո՛չ ալ ազնիւ հըրեղէն ճին,  
Զի սուրացին քեզ պէս արագ մրըրկաշունչ ամպերը սեւ,  
Հիւսիսային ժամիները երկնաթաւալ ու սըրածեւ:

Ո՛վ յաղթագող կարմիր բանակ, չըկայ քեզ պէս արագարոիչ  
Ո՛չ մէկ շնչող էակ եւ ուժ, քեզ պէս ընթացք եւ հուր կիզիչ.  
Ետ կը մընայ երկրագունդն իսկ հոլովոյրին մէջ անդադար  
Միջոցներուն մէջ խորացող, քեզ պէս չըկայ բուժ ու բարառ:

Քեզ չեն հասնիր աէարասոյլ լոյս արեւին անհունայորդ  
Աստուածները ցասմնակոծ, ժամանակն իսկ երկնադըղորդ,  
Զի վըրէժի ճիռուն նստած կը խոյանաս դէպի առաջ,  
Արդարութեան իբրեւ նիզակ, մահուան իբրեւ մըրիկ եւ շաչ:



## ՇԱՂԱԽՈՒՄ

Ահա կրկին քեզ կը դառնայ, իմ հայրենիք երջանկափառ,  
Քո սրբազն մասըդ անմահ անկիւններէն մրրկահար,  
Հեռուներէն քեզի ձրգտող, քեզ երկարող մասըդ ի մի  
Կը նոյնանայ հետրդ նորէն, կ'ամբողջանայ ու կ'ընձիւղի:

Խըլուած էր ան քեզմէ բըռնի իբրեւ մըսիդ, հոգւոյդ կըտոր  
Անվերադարձ շըպրտուած չորս հողմերուն հատ ու կոտոր,  
Զարչարեցին զայն ամէն օր ո՛ւր որ զըտան զայն առանձին,  
Հալածական, որք, ւ'անընկեր. անտիրական զայն կարծեցին:

Բայց չի մոոցար դուն երթէ՛ք զայն, մասըդ քեզմէ անխըզելի,  
Քու յոյսովըդ ապրեցաւ ան, քու շունչովըդ է կենդանի,  
Կը միանայ ահա քեզի, կը լիանայ մասըդ քեզմուլ  
Ու կը դառնայ յաղթահասակ, իմ Հայաստան անուշաթով:

## ՆՈՅԵՄԲԵՐԵԱՆ ՈՂԶՈՒՆԵՐԳ

Պոէտական ողջոյն ձեզ, ո՞վ իմ պապեր յաղթահասակ,  
Որ իմ խոնարի, պարզ անունիս արեւայորդ իմաստն եղաք,  
Ազգիս հայոց փառքը դըրիք աստղերու քով լուսափողփող,  
Ու ձեր հուրով վառեցիք զայն յաւետ անմար, արեւաշող:

*19.3.79  
A 2728  
45*

Ողջոյն ձեզի որ պահեցիք միշտ կենդանի ձեր յոյսը վառ,  
Ուրականներ երբ քանդեցին ձեր տուներուն հիմերն արդար,  
Հայրենիքին սէրը մընաց ձեր սրտին մէջ խորաքանդակ,  
Հին փառքերէն երբ մընացին տրտում յուշեր եւ աւերակ:

Ողջոյն ձեզի անպարտելի դուք պարտեալներ սէզ, յաղթական,  
Թէեւ ինկաք, բայց մերժեցիք ինկած մընալ ու անկենդան,  
Եւ ապրեցաք ազատութեան երազներով ոսկեշառայլ,  
Որքան յոյսը չըւեց ձեզմէ եւ երկինքը մընաց մըռայլ:

Ողջոյն ձեզի ո՞վ մերօրեայ դիւցազնական մեր եղբայրներ,  
Որ յարութեան գաղտնիքն եղաք հայրենիքին հին, տընաւեր,  
Եւ նոր անուն տըւիք անոր խորհրդային, լուսանանանչ,  
Մեր սրտերը հրահրեցիք անոր սիրով եղբայրական:

Հազար ողջոյն մանաւանդ ձեզ ո՞վ հերոսներ լուսանակատ  
Որ ձեր սրտով կը պաշտպանէք հայրենիքը ձեր հարազատ,  
Ողջոյն եւ քեզ անման երազ, ո՞վ դուն երկիր երջանկութեան,  
Պոէտական վըսեմ ողջոյն, Նոյեմբերեան իմ Հայաստան:



## ԼԵՆԻՆԿՐԱՏ

Հսկայ մ'իբրեւ լեռնամարմին՝ շղթաներու ծանրութեան տակ,  
Որուն վիզը բիրտ կը պրկէր օճագալար մահուան օղակ,  
Կը տուայտէր հանճարանուն բաղաքը վէս ու վիրաւոր,  
Արտաւագդեան վիհի մը մէջ մըրթապատկեր, անդնդախոր:

Եւ անդադար կը հարուածէր մարմինն անոր բըռունցք մ'երկար,  
Զախչալս էին ոսկոսներն իր, սիրտն էր դարձեր արիւնակար,  
Եւ ժանտադէմ նենգ քշնամին գինարբունքով փրփրաբերան,  
Անոր մահուան մէջ կ'երազէր իր յաղթութեան վառ ծիածան:

Բայց կը մերժէր բաղաքն արի գետին իյնալ մեղկ, նարահատ,  
Հարուածն որքան ըլլար ուժին եւ անողորմ սարսափն առատ,  
Թէկուզ կուլ տար մարմինն անոր եւ ամէն ինչ դառնար մոխիր,  
Վճուեր էր ան կոռուիլ անվերջ խիզախութեամբ անծայրածիր:

Ժողովուրդը դիւցազնական դիրքին վըրայ մընաց ամուր,  
Զի լենինի ոգին դարձաւ անոր մէջը պողպատ ու հուր,  
Հայրենիքին սէրը անմահ զրահն եղաւ բոցակարմիր,  
Մաժառեցաւ ամերիկնելի բաղաքն այսպէս վըրէժխնդիր:

Օր մ'ալ ահա ոտքի ելաւ ցասմնայորդ հերոսը մեծ,  
Իր հաւատքին ուժովն անծիր, վէրքերն ամբողջ բուժած կարծես,  
Ու խորտակեց գաղտնիքն ահեղ զինք բանտարկող ձեռքերու չար,  
Եւ վերջ տուաւ դժնիտեսիլ իր օրերուն բազմաչարչար:

Լենինաշունչ իմ եղբայրներ, ձեր զոռ կամֆին ողջոյն ու փառք  
Ողջոյն եւ ձեզ, ո՞վ հերոսներ, դուք որ ժատով, սիրով իմկա՛ֆ,  
Աւանդ տրւիք պատգամը վեհ՝ չի պարտուիր մարդոց ոգին  
– Մահէն վերջն իսկ – Ազատութեան հուրովն անոնք երբ բորնկին:

## ՓԱՌ Ո Ք ՅԱՂԹԱՆԱԿԻՆ

Փառք ֆեզ, փառք ֆեզ, արեւաչուի դու յաղթանակ իմ վեհապահն ,  
Անպարտելի դուն կարմի՛ր կամք եւ ձիաւոր կայծակնասանց ,  
Սպասումի լուսէ խոստում, մուր օրերու դուն արեւ հուր ,  
Ազատութեան դստրիկն աղուոր ծոցն է որուն գոհարակուու :

Փառք ֆեզ անմահ իմ դիցուիիս , որուն կարով սնանեցան  
Մուսաներուս օրերն անյաղթ , ու երգերս ոսկեծածան՝  
Ըմբռստութեան իրեւ դրօշ , բոնութեան դէմ իրեւ բողոք  
Աղաղակը դարձան արդար մեր օրերուն այս անողոք :

Փառք ֆեզ, փառք ֆեզ, անքաղելի անմահ տեսիլ ,  
Գալիքներու փշո՞ւ նամրայ եւ պարտութեան Յոյսն ոսկեծիլ ,  
Պայքարներուն պտուղն առատ , վարձատրութիւն արեւահամ  
Մահէն յետոյ եկող կեանիքն , ահա կրկին ֆեզ փառք կուտամ :

Յաղթանակ իմ , ֆեզ կ'ողջունեն ինձ հետ միլիոն , միլիոն սրտեր՝  
Ամէն ափի վրայ հեռու , վերքերն որոնց կ'արիւնին դեռ ,  
Եղբայրացան անոնիք իրար ու կրեցին նոյն վիշտը խոր ,  
Այցիդ նամրին սպասելով հպարտ ու գոհ այսպէս մի օր :

Կ'ողջունեն ֆեզ միլիոն մայրեր՝ ժպիտներով արքասուարաց  
Երազն աղի գրկած ամուր գացողներուն անվերադարձ ,  
Կսկիծն իրենց գաղտագողի ֆեզ կ'ողջունեն հարսներն այրի ,  
Կ'ողջունեն ֆեզ հալածուողներ , ոսկորն որոնց տես դեռ կ'այրի :

Կ'ողջունեն ֆեզ որբերն անքիւ , ծնան որոնիք աւերին մէջ ,  
Որ չզգացին մօր մը գրկին նուիրական հուրը անշէջ ,  
Կ'ողջունեն ֆեզ անոնիք որ հէֆ , նօրի ինկան նամբուն վրան ,  
Մազլցելով ֆեզ չի հասան , կարօտովդ աւադ կորան :

Քեզ կ'ողջունեն հազար անգամ բոլոր անոնք որ ժեզ տուին  
իրենց հոգւոյն մասն անբաժան , տուին սիրով եւ աւելին ,  
Տուին իրենց թեւը ջախջախ , սրունքները անդամահատ ,  
Տուին նոյնիսկ իրենց աչքին արեւաշող լոյսն անվիատ :

Կ'ողջունեն ժեզ անոնք որոնք կէս մը մեռան ու կ'ապրին դեռ ,  
Հերոսները որոնք կորան փառքիդ համար ժու օրինաբեր ,  
Կ'ողջունեն ժեզ , ո՞վ Յաղըուրիւն , զալիքները , մարդիկ խնդուն ,  
Զի պարզեւդ եղաւ անմահ , յաւերծական խաղաղուրիւն :



## ԱՄԱՌՆԱՅԻՆ ՏԵՍԻԼ

Ես անհամբեր կ'սպասեմ ամրան անո՞ւշ գալուստին  
Պտուղներով քեռնաւոր , եւ ըմբոշնել վերստին  
Անոր հիւքեղ սէրն առատ ու գիտեմ որ ան կուզայ  
Սիրոյս իբրեւ պատասխան , նուիրումիս ա'լ վկայ :

Ալ ձանձրացայ քերահաս պտուղներէն խակ , անհամ .  
Արուեստական ծիլերէն , ծաղիկներէն անքառամ ,  
Շաբարահոտ մեղրէն սուտ , նարինջներէն հիւանդոտ ,  
Թուչուններու երգէն իսկ վանդակաշունչ ու քախծոտ :

Ես ամառը կ'ուզեմ վառ իր արեւով կենսաջինջ ,  
Իր լոյս դէմքով հարազատ ու գոյներով կախարդիչ ,  
Գինովուրեան մէջ յորդուն որ ինձ քանայ իր աղուոր ,  
Ո՛ քաւշային գիրկն անմահ՝ պտուղներով մեղրածոր :

Ես ամառը կ'ուզեմ ջե՛րմ , մարմինն անոր լի , հասուն ,  
Անդաւանան շունչն անոր եւ հպումը հեշտաբուռն ,  
Ու կ'սպասեմ իր նամբուն , ան չէ խարած զիս բնաւ ,  
Կուզայ , վկան է հողը՝ քրտինքովս դեռ խոնաւ . . . :

## ՊԱՐՏԻԶԱՆԸ

Լսեր էին քէ՝ պիտի գար շոգեկառքը մքածածուկ,  
Գաղտազողի սպրդելով գիշերուան մէջ լուռ, անշշուկ,  
Իր ուսն առած մա՞հ ու մրրիկ — զէնիք ու զինուոր եւ հըրաբուխ,  
Դէպի նակատ պիտի տանէր բեռն ահարկու — կըրակ ու մուխ:

Խի՞տ անտառին մէջէն անցան պարտիզաններն արեւադէմ,  
Ուղղուեցան ոլորադարձ, ահազալար վիշապին դէմ,  
Լուծուած էին մութին մէջ նենգ՝ երկաքուղլոյն վրայ անտես  
Ականչն էին իրենց լարած, կ'սպասէին շունչով հրկէզ . . . :

«Կուգայ», ըստ ձայն մը քերեւ, «պարրա՛ստ կեցէք, լուռ  
Եւ արքուն»

Ու քրբաց մութն երկաքին շվումովը սեւ, գալարուն,  
Ու գիշերուայ պատմունանով վիշապն եկաւ շոգեքարախ,  
Կայծ ու մոխիր որոնալով, լայն բանալով իր բոց երախ:

Պարտիզան մը շիտա՛կ կեցաւ նեպընքացին դէմ խոյացող  
Ու նոնակը շեշտ զպրտեց անոր նակտին մրրկադող,  
Սեւաշառաչ պայքիւն մը բոց նեղքեց սիրտը գիշերուան խոր  
Ու խորտակեց կարծես յանկարծ երկնակամարն ահեղագոռ:

Չեռք մ'հրաշէկ երկինիք նետեց կառաշարը ուժովն ամբողջ,  
Ոսխն եղաւ ջարդ ու փշուր ու չի մնաց նացի մը ողջ . . .  
Անիւներուն տակը մնաց պարտիզանը հերոսական  
Ու պոկտին երգն այս շքեղ եղաւ անոր փառքին վկան:



## ԳԱԶԱՆՈՒԹԻՒՆ

Խոցեց յանկա՛րծ բոցաքիո, ցնցող կսկիծ մ'ահացու,  
Ռուս զինուորին կուրծքը վէս, մնաց սակայն ան կառչած  
Գնդացիրին իր խօսուն, որ կ'արձակէր ահարկու  
Տեղատարափ մը մահուան թշնամոյն դէմ գազազած :

Վերջին զնդակն ալ սուրաց, խլե՛ց հոգին ժանտիժանտ,  
Նացիի մը հրէշային, հակած մնաց գլուխն իր  
Զէնիքին վրայ անլեզու, ու գրկած էր ան պողպատն,  
Նետել ուզէր կարծես զայն իբրեւ ոռոմբ մը ահալիր :

Ան կը շնչէր տակաւին, քէեւ ընդհատ ու դժուար,  
Նացիները երբ գտան զինիք դիրքին մէջ ա՛յդ խորտակ,  
Վրանի մը տակ տարին, հեռո՛ւ գծէն բոցահար,  
Կ'ստանային ո՛ւր դարման վիրաւորներ կիսակեանիք :

Դաժան բժիշկ մը Նացի պատգարակին վրայ քաց  
Տեսաւ մարմին մը դալուկ, կը տուայտէր որ ցաւով,  
Մօռեցաւ կին մ'անոր քով, կ'ուզէր կապել վերքը քաց,  
Գուցէ ապրէր ան յետոյ մահէն ուժեղ իր կամքով :

Սաստե՛ց սակայն բժիշկն իժ օգնող ձեռքերն վարանոտ,  
Հեռո՛ւ կենալ հրամայեց վիրաւորէն անխրախոյս,  
«Արժանի չէ՛ ան, ըսաւ, մեր դարմանին արեւոտ,  
Զի յանդգնեց պաշտպանել անիծապարտ հողը Ռուս :

Անշարժ կանգնեց բժիշկն հո՛ն գազան մ'իբրեւ գիշատիչ,  
Եւ աչքերը սեւեռեց վիրաւորին արճահար . . .  
Երգեց սիրտը զինուորին վերջին երգը իր կիզիչ . . .  
Պիտի երբէ՛ք չի ներէ ոնիրն այս վատ ո՛չ մէկ դար :

Երգը վկայ քող լինի չի մոռցուիր այդ զոհին,  
Արիւնն անմե՛ղ, վարդահոս, անկարեկիր մահն անոր  
Զի՛ մոռցուիր . . . համբեցինիք կաթիլները քանիկարգին,  
Նացի արեամբ կ'ողողուի գերման հողը մահաւոր . . .

## ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ

Երջանիկաւէտ այս պուետին վիճակուեցաւ  
վառ տաղերով երգել զովքով հերոսական ,  
Լուսարձակել , վարդակարմիր իմ Հայաստա՞ն ,  
Քու անունիդ անմահաշունչ հուրը անբաւ . . .

Հպարտութեամբ ցնցել սիրով քո ցանուցիր  
Զաւակներուդ անօթեւան , բաղդահալած ,  
Որոնիք միայն վիշտ կրեցին արճակալած ,  
Ճաշակեցին քոյնը մահուան սեւ , անկարեկիր :

Տեսան անոնիք ծընունիդը քո հըրաշափառ ,  
Ա'նն հասակիդ Արարատէն վեր սըլացող ,  
Եւ զգացին խինիդը հոգւոյդ պայծառաշող ,  
Երկինքներուդ տակ բուրաւէտ , արեւալառ . . .

Ու դողացին վըրադ սիրով որդիական ,  
Որ չ'ըլլայ քէ՛ չար ժամիներ խուժեն վըրադ ,  
Ու երեսդ ծածկեն ամպեր սե՛ւ , մքապատ ,  
Իմ ազատուած ու պերճաճայն սէ՛ր Հայաստան :

Վախցան անոնիք քէ մի զուցէ ձեռք մը ահեղ  
Կը տըրորէ ծի՛լը կեանիքիդ քո դիւրաբեկ ,  
Լուր չունեին անոնիք կամֆէդ յո՛րդ , հրաշեկ ,  
Հոկտեմբերեան արեւներով հզօրագեդ . . .



Թէ՛ դուն երթե՛ չե՛ս պարտուիր, իմ հայրենիք,  
Որքա՞ն դաժան ուժեր վրադ ալ յարձակին  
Անդունդներէն, մահէ՛ն անգամ դուն վերստին,  
Կեանիքի կուզաս, կը դիմադրէս հողմ ու մրրիկ . . . :

\* \* \*

Երանաւետ այս պուէտին վիճակուեցաւ  
Վառ տաղերով երգել գովեդ հերտսական,  
Լուսարձակել, վարդակարմիր իմ Հայաստա՞ն  
Քու անունիդ անմահաշունիչ հուրը անբաւ . . . :



## ՄԱՅԻՍԱԿԱՆ

Մայիսն հոգւոյս մէջ կը խաղայ կանաչագեղ տռաման,  
Խնդութիւնը պար կը բռնէ՛ սիրտս իրեն ոտնաման,  
Ծառերն ամէն հանդէս կ'ընեն, կը բողբոջի ամէն բան,  
Ու կը ծորի լուսերգութիւն մ'հողն է շողի յորդ ովկիան :

Սէ՞րն է արդեօֆ ծաղիկներով զիս կ'ողողէ խենք այսպէս,  
Ու կը դառնայ շուրջս իբրեւ չենաղագեղ մի լրտես,  
Ժպիտներով կ'ուզէ փորձել դիմադրութեան ուժս անտես,  
Ու կը դառնայ մերք դիւթանիք աղբի՛ւր մ'անուշ ու հրկէզ :

Ես ծանօթ եմ անոր պշրոտ գարնանայանգ խաղերուն  
Անոր քնինյշ, բոյր լարերուն, անոր կանչին օրօրուն,  
Գնա՛ Մայիս, ես չեմ ուզեր սէրբդ անմահ ու բեղուն,  
Զի կը յիշեմ ցաւն անողոք հին վէրքերուդ մշտարիւն :

## ԶՈԼՈՂԻԹԻՒՆ ՎԱՂՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Մեր աչքերուն լոյսը տուինիք եւ լարեցինիք ամէն մըկան,  
Եւ մոռացանիք վէրքերը մեր , կսկիծները եղերական ,  
Տուինիք հանգիստ , հանոյք ու խոհ , տուինիք եւ սէր եւ ամէն ինչ ,  
Որ վրէժի ժամը դառնայ յաղթասլաց , զոր ու բանդիչ :

Տուինիք ճըրի , տուինիք կամֆով աւիւնը մեր յորոյ , ինքնաբուղխ ,  
Մեր սրտերը նուեր տուինիք իբրեւ նոնակ , վառօդ ու մուխ ,  
Տուինիք ինչ որ մեզ չի տուաւ անցեալը չար եւ ապերախտ ,  
Փոխ առնելով նոյն իսկ տուինիք այս օրերուն համար անյաղք :

Ու զոհեցինիք մինչեւ անգամ երազները մեր այնիքան կարն ,  
Քուն ու անդորր , սիրոյ բնիքոյշ արքեցութիւնն լուսազուարն ,  
Տուինիք նոյն իսկ անվերադարձ գացողներու սէրն անմոռաց ,  
Որ չի պրկեն սիրտը վաղուան վէրքերը նոյն վիշտն ու լաց :



## ԵՐԳ ՅՈՅՍԻ, ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՅԱՂԹԱՆԱԿԻ

D - D A Y

Ես երգեցի երէկ երգեր Յոյսի հուրով լուսարքիո  
Երբ ուրիշներ լացին սուզը սեւ օրերու անկարեկիր .  
Ես աեւին լոյսը տեսայ խաւարներու մէջ անքափանց ,  
Երբ ուրիշներ ստրուկն եղան անյուսութեան ամպահալած :

Հետեւեցայ մուք օրերու դաժանաքայլ կարաւանին ,  
Եղայ անոնց ես ցաւընկեր եւ ամէն օր զիս խաչեցին ,  
Բառ մը չելաւ շրբունիներէս տկարութեան իբրեւ մատնիչ ,  
Կառչած մնաց հոգիս յամա՛ռ նառազայրի մ'անմար ու զինջ :

Եւ կաղալով , արիւնելով , մաքառելով ըմբոստաշո՛ւնիչ ,  
Դիմադրելով եւ տոկալով կսկիծներու խոր , անտրտո՛ւնջ ,  
Պակուեցան օրերս ահա Յաղթանակով անմահափառ ,  
Գալիքներու ես երգեցի անպարտելի երգն ոսկետան . . . :

## ԵՐԳ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԹԱՄԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ

Հսկա՞յ լեռներ կան քածնող Երեւանը Թամանէն ,  
Եւ վեհամբարձ գագարներ՝ երկինքն որոնի կը պեղեն ,  
Ժողովուրդներ այլազգի , լեզուներով քաջմալար ,  
Կ'ապրին այնտեղ ու կ'երգեն նոյն երգերը կենսավառ :

Թէեւ հեռու իրարմէ երկինքներու տակ տարբեր ,  
Անոնի կ'ըմպեն արեւին նոյն ջերմ լոյսը օրհնաքեր ,  
Նոյն հայրենի սէրըն է անոնց սրտին երգը ջինջ ,  
Նոյն երազով կը ժպտին , նոյն կեանքն ունին հմայիչ :

Ու երբ խուժեց քշնամին խորհուրդներու երկրէն ներս ,  
Հայրենիքը այդ դարձաւ կեանքի , մահուան մուք կրկէս ,  
Հմայնականն նոյն հուրը , ատելուքիւնն նոյն անափ  
Վառեց սիրտը քոլորին որպէս հրդեհ ու սարսափ :

Եւ ամենի արձագանգ տուաւ երկիրն իմ Հայոց ,  
Երբ օգնութեան ձայնն հնչեց հեռուներէն մուխ ու բոց ,  
Ու Նայիրեան հերոսներ սէգ լեռներու պէս մեծղի  
Մարտերու մէջ նետուեցան , մարտերու մէջ կատաղի :

Երեւանը մե՛ր դրկեց դիւցազնաշունչ իր որդին ,  
Լենինկրատին պաշարեալ , Տնիեփերէն ալ անդին ,  
Պաշտպանեցին անոնի պինդ համայնական հողը ջերմ ,  
Աղրիւր մ'իրբեւ մոգական , երջանկութեան ոսկի սերմ :

Ու երբ հասաւ քշնամին վեհ կովկասի փէշերուն ,  
Եւ կ'սպառնար խորտակել կեանքն ու խինդը ամենուն ,  
Միամարմին վեր կեցաւ , ահեղացաւ որպէս շա՛նը  
Մեր բանակը հրեղէն , ետին ձգեց լեռ ու հանդ :

Եւ կռուելով զերբ գազան բռնեց նամբան նահանջին  
Նացիներու ուժը մեծ՝ սարսափահար , չարածին ,

Թաւալելով, վազելով եկաւ, հասաւ՝ կիսակաղ,  
Մինչեւ Թամանն անառիկ, մեռելներովն իր անքաղ:

Հայոց եւս վիճակուեց Թամանն ընդմիշտ ազատել,  
Հետապնդել թշնամին՝ լոյսին յաւետ անընտել,  
Քշել զինիքը մինչեւ ծով ու զայն ընել խեղդամահ,  
Փշրել անոր հոգին իսկ դժոխաշունչ ու ազա'հ:

Ու կռուելով անվեհեր զօրագունդերն Հայկական  
Հարուած տուին ոսոլսին՝ հետքեն անոր անբաժան,  
Եւ լուծեցին հուր վրէժ մեռելներու դեռ շնչող,  
Աւերներու անկենդան, ոնիրներու մքասօղ:

Անոնիք առաջ խոյացան պապերուն պէս իրենց քաջ,  
Եւ դողացին երկիր, ծո՛վ մրրիկներով հողմաշաչ,  
Ու կռուեցան ցասումով, արիւնելո՛վ կռուեցան,  
Ատելավառ թշնամին անհետ ըրին ցիրուցան:

Ու մարտերէ յետոյ թէժ ազատուեցաւ մեր Թամանն  
'Ի երկինքներու տակ կապոյտ մնաց ազատ յաւիտեան,  
Այս երգն Հայոց քաջերուն, անոնց որոնիք ինկան հոն,  
Հերոսական ողջերուն, երգը՝ հնչեղ փառատօն . . . :



## Ի Ն Ք Ն Ա Գ Ո Հ Ո Ւ Ն Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ահա օրս կէս եղաւ պայքարներու մէջ ահեղ,  
Եւ արիւնս քամուեցաւ երակներէս զերք հեղե՛ղ,  
Չը խլեցի տակաւին յաղքանակը մեծափառ,  
Որուն համար կռուեցայ ու զոհուեցայ անդադար:

Ի՞նչ փոյք երբեք քախտն անխիղն չը վարձատրէ պիտի զիս,  
Նոյնպէս պիտի զլանայ փառքի պսակն ոսկեհիւս,  
Երբէւ զինուոր ես ինկայ նաղատակին համար մեծ,  
Ու զիտեմ որ ապարդիւն չեղաւ նիզս վշտակէզ . . . :

## ԳԱՂԱՓԱՐԻՆ

Ես իմ անձս ուրացայ, անգօսեցի քեզ համար,  
Վսեմաշունչ գեղուհի, ո՞վ իմ ազնիւ գաղափար,  
Նախատեցի զայն յաւետ, կոխեցի ամէն օր,  
Իբրեւ ինծի անծանօթ, իբրեւ մանուկ մը անգօր:

Ես ուզելով կրեցի ամէն հարուած ու կսկիծ,  
Ինծի բաժին հանեցին միշտ նախատինի ու քախիծ,  
Հպարտութեամբ քալեցի վտանգներուն դէմ վայրի,  
Չ'ընկրկեցայ մինչեւ իսկ մահեն անգամ կատաղի:

Չսպասեցի ես երբէ՛ք վարձատրութիւն, հպարտ փառք,  
Ու մուքին մէջ մնացի քու արեւիդ լոյսին տակ,  
Կեանիս նամբուդ զոհեցի, ո՞վ իմ շքեղ գաղափար,  
Նուիրռամիս մէջ գտայ անհուն փառքս իմ խոնարի:



## ՈԳԵԿՈԶՈՒՄ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՆՄԱՀ ՎԱՐՊԵՏՆԵՐՈՒՄ

Կ'ոգեկոչեմ ձեզ կրկին հանճարափայլ վարպետներ,  
Աղրիւրն իբրեւ անյատակ իմաստութեան լուսածոր,  
Գեղեցկութեան հոգերով ու դաշնութեան մեղմօրօր  
Գոհարակերտ շատրուան, դուք որ մահով կ'ապրիք դեռ:

Կ'ոգեկոչեմ ձեզ քանզի ձեր ոգիով անեցաւ  
Ժողովուրդս իմ անմահ, տեսիլներով ձեր շքեղ  
Տիրացաւ ան իր հողին, իր այսօրուան փառահեղ:  
Ողջո՞յն ձեզի իմ հայրեր եւ իմ երկիր յաղթարշաւ:

Կ'ոգեկոչեմ ձեզ սիրով, երախտիքով անսահման  
Իբրեւ խոնարի աշակերտ՝ շնորհներով ձեր հպարտ,  
Ա՛հ գրացէք պոէտին՝ վեհ քնարով բազմալար,  
Տարէք ինձմէ երգ մը լոկ, ձեր վառ փառքին ծաղկաման . . . :

## ԽՈՍՈՎԱՆԱՆՔ

Կը գինովնան ոմանից իրենց մեծութեամբը եսին անսանձ  
Եւ կամ բըռնի ուժով խլուած երջանկութեամբ, փուն, փառապանձ,  
Ուկիներու շողիւնն յանախ կ'ընէ ոմանց հոգին գինով,  
Աստուածներու մօտ կը հասնին ուրիշներ ալ աժան փառքով:

Ես շատոնց եմ սպաններ վայրի տեսչերն իմ կոյր եսին  
Ու դադրեր եմ որոնելէ զինիքը շոյող ստուերն այդ սին,  
Իրաւունիքը իմ անկաշկանդ պայքարներուս գինն է վաւեր,  
Ինչ որ ունիմ իմս էր արդէն, չունեցածքս ալ կ'ըլլայ դեռ:

Հըպարտ հոգիս չկախարդեց հարլստութեան հուրին փափուկ  
Եւ անկաշառ մընացի յար, նախընտրեցի սէրն անմեղուկ,  
Կը գոհանամ կըտակելով մահէս յեստյ անունըս վառ  
Վըսամաշունչ իմ երգերուս իբրեւ վըկայ լուսավարար:



## ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԱԶ

Մայրն արքնցաւ ցնցումով, լսեց կանչ մը կարկաջուն,  
Ծանօթ ճայնն էր քաղցր, հին, զինուոր որդին կուգար տուն,  
Սանդուխներէն վազեց վար, փաքքուեցաւ իր վըզին,  
Եւ համրութեց զայն սիրով ու կարօտով կաքոզին:

Լո՛ւր էր որդին ու դալուկ, երազեղէն իբրեւ շունչ,  
Մնաց մօրը գրկին մէջ, կարծես մանուկ մ'անմրմունջ,  
Հին օրերուն պէս անդարձ մայրը երք զայն կը շոյէր,  
Ճակտին վրայ իր զգաց հեղուկ մը ջերմ, վազող դեռ...

«Վիրաւոր ես, ա՞հ որդի», ըսաւ մայրը արցունիքով,  
«Մատաղ ըլրամ ես քեզի...» սեղմեց կրծքին զայն վրդով...  
Երազ մըն էր այդ քախծոն, զի չքացաւ իր որդին,  
Եկեր էր մօր այցելու անոր անշունչ, վեհ հոգին...

## ՆԱՏՈՒՑՈՒՄ

Քանի կ'իջնէ խարազանը բռնապետին մահահու ,  
Կը կուտակուի վերքը վերքին վըրայ խորունկ , արիւնու ,  
Քա՛նի գամուի դաշոյնն անոր մեր սրտերուն մէջ վրդով ,  
Կը խորանան վշտերը մեր ու կը դառնան անափ ծով . . . :

Որքա՛ն դաժան դառնայ անխիղն մեր քշնամին բարբարոս ,  
Այնին սակայն կ'ահեղանայ մեր ընդդիմութեան ուժն անխօս . . .  
Վայ այն օրուան երբ կը պայրի փոքրիկը մահացու ,  
Ծղքայազերծ ըրած վազրը մեր վրեժին ահարկու . . . :



## ՆԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԻՒՆ

Ես ոչինչով սկսայ անապաւէն կեանքս ծիլ  
Լաց ու նիշով խլեցի կաթի ամէն մի կաթիլ  
Բողոքեցի զիս պրկող կապանիներու դէմ ժանգոտ  
Ու մնացին անկաշկանդ տարիներս կո՞ւռ , ըմբո՞ստ :

Բաղդը նոյնի՞սկ զլացաւ քիչ մը լոյս տալ ուղիիս ,  
Շփոքութիւն ու մշուշ պաշարեցին յաւէտ զիս ,  
Անուս՝ եղայ նաւապետ ու նեղեցի մութը ես ,  
Ճշմարտութիւնն կողմնացոյց նաւահանգիստ հասայ տե՛ս :

Անյուսութիւնն զգետնեց ուրիշներու հոգին կոյր ,  
Նահանջեցին տկարներ եւ կամ եղան անձնատուր ,  
Մաքառեցայ ես անվերջ , մահը վախցաւ իմ կամքէս  
Ու նիգերս վարձատրեց յաղթանակով լուսակէզ :

## ՎԱՐԴԱՆԱՆՔ

Պարսից արքան խոժոռեց, ամալ մը իջաւ իր դեմքին,  
Երբ լուր բերաւ վարանոտ պատգամաւորն դողդագին,  
Կը յանդգնին քէ՝ հայերն կամքն անգօսնել մեծափառ  
Արքաներու արքային, որմէ դողաց ողջ աշխարհ։

«Չե՛ն յօժարիր, Տէր Արքայ, հաւատքն իրենց ուրանալ,  
Հսաւ վախկոտ լրատուն, ու ծնրադրել երկնափայլ  
Մեր Աստուծոյն առջեւ լի՛հ, դառնալ ժպտուն մասնակից  
Շնորհներուդ ծովածուփ՝ հովանոյդ տակ անքախիծ։»

Ու փոխուեցաւ ամպն ահեղ ցասման շաչող մրրիկի.  
«Գացէֆ» գոռաց իրանի միապետըն ահոելի,  
«Եւ պատժեցէֆ ըմբոստներն, քո՛ղ չի շնչեն ալ անոնք,  
Ստրուկ դառնայ քո՛ղ Հայաստանը ոտնակոլ։»

Արձագանգեց մունետիկն վեհապետին խօսքն անքեֆ,  
Հնչեց շեփորն ամէն տեղ, շարժուեց բանակն մահաղէկ...  
Հասաւ լուրը Նայիրեան մեր աշխարհին հարազատ,  
Ժողովուրդս ուր կ'ապրէր լեռներուն մէջ իր ազատ։

«Արիւնն եղաւ մեր նախնեաց գինն օրերուն մեր անսանձ,  
Թող մեր կեանիքն ալ զո՞հ դառնայ Ազատութեա՞ն վեհապանձ».  
Տուին վնիո վերջնական մեծերն հայոց անյողդողդ,  
«Չենք խոնարհիր մինչեւ իսկ Աստուածներու երկնադորդ»։

Ու մօսեցաւ իրանեան աշխարհակուլ ուժը մեծ,  
Բանակներով ամեհի վերջ չունիելին որ կարծես,  
Դողաց հողը դոփիւնիկն ժառամբակ ձիերու,  
Կուգար անոնց ետեւէն զօրքն հետեւակ, ահարկու։

Կ'առաջնորդէր մեր բանակն առիւծասիրու մեծ վարդան,  
Կըսես ոսքի էր ելած հայոց աշխարհն ողջ համայն,  
Պատանիներ ծաղկանման, նոյնիսկ ծերերն ալ կրոտ,  
Հասան երկրին օգնութեան — հայոց երկրին արեւոտ։

Մարտի ելան մինչեւ իսկ Տիկնայք Հայոց փափկասուն  
Այերուն պէս իրենց քա՞ջ եւ անոնց պէս դիւցազո՞ւն,  
Ով որ ունէր շունչ վերջին, ո՞վ որ ունէր արիւն դեռ,  
Թշնամոյն դէմ խոյացաւ սուր գէնիքերով մահաբեր:

Եկաւ պարսիկ թշնամի քանակն իբրեւ հեղեղատ  
Եւ սղողեց հայրենի դաշտերն համայն պտղառատ,  
Լափեց, պղծեց, կործանեց ինչ որ գտաւ իր առջեւ,  
Ծածկեց խաւար մը խորին հորիզոններն յորդարեւ:

Ոսոխն եկաւ ձիերով մրրկավագ ու վայրի,  
Եկաւ կատղած փիղերով, նիզակներով երկսայրի,  
Փաղանգները խուժեցին, եկան անոնք անդադար,  
Աստղերու չափ շատ էին, աւազի պէս անհամար:

Ասպանդակեց քոցեղ ձին մեծըն Վարդան քաջորդին,  
Եւ արշաւեց սրբնիք-աց դէպի ահեղ թշնամին,  
Հետեւեցաւ իր պետին հայոց քանակն փոքրաբ-իւ,  
Արձակելով մահացու նետերն անշեղ երկնացրիւ:

Նահանջելով, կոռուելով, մաքառելով անընդհատ,  
Պաշտպանելով սրբազն հողն հայրենի շողառատ  
Կը նօսրանար շարքն հայոց — մարտը հասաւ Աւարա՛յր,  
Նիզակներու շաչումէն կարծես երկինք կը դողար:

Մաեր խլեց մէկ առ մէկ զօրավարներն հայազգի,  
Զօրքը սակայն կոռուեցաւ հերոսութեամբ մեծոգի,  
Ուր որ չկար զինեալ զօրք, Վահան ըրաւ կուրծքըն իր  
Ժողովուրդս արնաբամ եւ կոռուեցաւ քաջասիրտ:

Դարձաւ կարծես արեան ծով Աւարա՛յրը մարտացունց,  
Ինկաւ Վարդան ալ անմա՛հ՝ արձակելով մահացու  
Վերջին նետը շեշտակի . . . կը կոռուէին սակայն դեռ  
Վիրաւորներն ուժահատ, մեռելներն իսկ անտարբեր:

Տիրեց մքին լոռութիւն ռազմի դաշտին վրայ պաղ,  
Պարտուեցանի մենիք փառքո՞վ — պարտուեցանի մենիք աւա՛ղ,  
Չարձանազրեց պատմութիւնն այնքան լուսեղ Յաղքանակ,  
Պարտութիւնն էր որքա՛ն մեր՝ Ազատութեան համար թանկ . . . :




Ը804

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220027285



## ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

1. ԳՐԻԳՈՐ Մ. ՍԻՒՆԻ (Կենսագրական)
2. ՃԵՂՔՈՒԱԾ ՍԻՐՏ, Բանաստեղծութիւններ
3. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՆՈՒԱԳ, Շարք Ա.
4. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՆՈՒԱԳ, Շարք Բ.
5. ԱՐԻՒՆՈՏ ԱՆԱՊԱՏ, Ընդարձակ Վեպ

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ  
ԲԱՆԱՍԵՂԾԻԹԻՒՆՆԵՐ

